



# ԴԱՄ ՄԵ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻԱՍ ԲԵՐԿՈՎԻՉԻՆ

ՀԱՏՈՐ Ա.

1850-1920

ԱՄԻԿԱՆ ՏԵՅ ԿՐԵԱ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ — 1977, ՊՈՍՏԵ

## ՇԵՐԵՆՑ, — ԲԺ. ՅՈՎԱԿԻՓ ՇԻՇՄԱՆԵԱՆ (1822—1888)

Ծնած է Պոլիս։ Տասը տարու՝ կ'աշակերտի Մխիթարեաններուն,  
Ս. Ղազարու մէջ։ 1840ին կը վերադառնայ Պոլիս, քանի մը տարի  
կը զբագի ուսուցչութեամբ եւ 1843ին կ'անցնի Կովկաս, կը շրջի  
Թիֆլիզի եւ Հայաստանի մէջ։ 1848ին կը սկսի ուսանողական իր նոր  
կեանիք՝ Փարիզի մէջ, ուր կը հետեւի բժշկութեան։ Ֆրանսական  
յեղափոխութեան տարին է։ Խուսինեանի եւ անոր ընկերներուն հետ  
ծանօթութիւն կը հաստատէ, այնտեղ։ 1853ին, վկայուած՝ բժշկա-  
կան համալսարանէն, կը վերադառնայ Պոլիս, ուր կը խմորուի հան-  
րային մեր կեանիք, եւ Հասունեան-հակահասունեան պայքարին մէջ  
դիրք կը նշդէ վերջիններու կողմին։ Կ'աշխատակցի, այս շրջանին,  
Խթիւնեանի «Մասիս»ին եւ Մամուրեանի «Արեւելեան Մամուկ»ին։  
Մկրտիչ Պեշիկք-աշլեանի հետ՝ «Համազգեաց Ընկերութեան» եւ Օտ-  
եանի հետ՝ «Բարեգործական Ընկերութեան» մաս կը կազմէ։ «Հա-  
մազգեաց»ի իբրեւ ներկայացուցիչ՝ Կիլիկիա կը մեկնի, գիւղատնե-  
սական վարժարան մը հաստատելու կարելիութիւնները քննելու հա-  
մար տեղւոյն վրայ։ Եւ սակայն, հակառակորդներու կողմէ կը մատ-  
նուի իբրեւ «յեղափոխական» եւ հնարաւորութիւն չ'ունենար գործ-  
նական որեւէ քայլ առնելու։

1875ին, սուլթանական կառավարութեան համար կառկածելի՝ կը հարկադրուի մեկնիլ Կիպրոս(\*) : Այստեղ է որ կը գրէ իր տոջիններ գործը՝ «Թորոս Լեւոնի»ն (1877), որ պատմական վէտի առաջին նույնումը կը հանդիսանայ: 1878ին կ'անցնի Պալս, Պալսն ալ Թիֆլիզ, ուր կը հրատարակէ իր երկրորդ գործը՝ «Երկունիք Թ. դարու» (1879) եւ երրորդ վէտը՝ «Թէոդորոս Ռշտունի» (1881) :

1884ին կը կարսնցնէ իր գաւակը՝ Թագուհի, որուն մէջ գրական շնչար հակումներ հաստատելի էին: Այս ցաւը խօրապէս կ'անդրադասնայ իր տառզուրեան: Կը մեռնի կարուածակար, Թիֆլիզի մէջ, 1888ին:



Մերենցի գրականութիւնը գուգանեռ մը կը ստեղծէ ԹափՓիի պատմական գործերուն հետ: «Թորոս Լեւոնի», յաջողագոյնը իր գործերուն, կը ներկայացնէ հայ ժողովուրդի ազատագրական պայքարը՝ բիւզանդական տիրապետուրեան դէմ: Լեւոն Ա. ի եւ իր երկու գաւակներուն գերեվարումն ու բանտարկութիւնը՝ Պալս մէջ, երրորդ գաւկին՝ իշխան Ռուբենի սպանութիւնը, Յոյներու կողմէ. կալանաւար Թորոս իշխանի (Թորոս Լեւո-

նի) փախուսոր՝ բանտէն, եւ անցքը կիպրոս, ուրկէ կ'ապաստանի կիլիկիա՝ իրեն հաւատարիմ մարդոց օգնութեամբ: Կը պատրաստէ եւ կը կազմակերպէ ապատմբութիւնը Բիւզանդացիներու դէմ, կը յաջողի գրաւել յաւնական բերդերը, եւ, ամէն խռչընդուռ ստնոկոյնելավ, կը հաստատէ կիլիկիան անկախութիւնը: Վէտը կ'աւարտի Թարոսի մահով:

«Երկունիք Թ. դարու»ն կը ներկայացնէ պատմական Հայաստանը՝ արարական տիրապետութեան տակ, եւ 851ի ապատամբութիւնը: Կու տայ, նախ, — «Ստաուն» խորագրուած գլուխին մէջ — հայ ժողովուրդի ընդվզումն ու ցառումը՝ օտար տիրապետութեան եւ լուծին դէմ: Արաբները ձերբակալած եւ կալանաւարած են Բագարատ իշխանը:

(\*) Մերենցի «Սուլթանական կառավարութեան կողմէ տիսորուած» ըլլալու պարագան կը հաւասարուի նրեւանի մէջ 1951ի հրատարակուած «Հայ Դրականութեան Պատմութիւն» երկիհատոր գործի խմբագրութեան կողմէ (Խմբագիրներ՝ Մ. Մկրեան, Հ. Մելիքեան եւ նդ. Թափչեան):

Հայութեան մեծ մասը ապաստանած է լեռներու մէջ, ուր Յովնանի կոչ կ'ուզգէ ապստամբութեան: Երկրարդ գլուխը, — «Ժողովուրդ» Խորագրուած — , կը կենդանացնէ սասունցիներու պատմական յարձակումը Մշոյ վրայ, արարական ոյժերու եւ փոխարքայի քնաջնջաւմը:

Վիպագրին եիմնական նպատակը եղած է ժողովուրդին կողմէ եւ անոր գերիշխանական իրաւունքներով պայմանաւորուած ազատագրական շարժումի մը մտապատկերը տալ: Այս նպատակով ստեղծած է գաղափարապաշտ տիպարներ (Յովնան) անոնց հակադրելով Բագրատունեաց իշխանները, ինչպէս կարողիկոսը: — Անտարբեր, ինքնազոհ, իրենց իշխանութեան փառքով եւ ազդեցութեամբ քաւարառուած մարդիկ՝ բոլորն ալ, որոնց համար ազատութիւնն ու անկախութիւնը մանրամասնութիւններ են:

Ծերենց, ժողովրդական իր գեղջուկ տիպարը (Խութեցի Յովնան) կը բերէ իշխաններու ժողովին՝ անոնց եւ կարողիկոսի ազակցութիւնը ապահովելու նպատակով: Սակայն, սառն ու անտարբեր, ազնուականներու այդ դասը կը խուսափի իշնելէ ապատամբութեան եւ կոռու դաշտ: Անմիաբանութիւնը, ներքին մրցակցութիւնն ու փոխադարձ կասկածանքը՝ անկարելի կը դարձնեն իշխաններու մէջ արքնցնել ազգային ինքնազիտակցութիւնն ու արժանապատութեան զգացումը:

Սասունը առանձին է՝ Արաբներուն դէմ: Հայաստանի այլ շրջաններուն մէջ՝ ո՛չ մէկ շարժում: Յովնանի կոչը արձագանգ չի գտներ զեկավար շրջանակներու մէջ: Բուղա, արաք երամանատարը, համատարած մաս ու աւեր կը սփռէ, արիւնով կ'ողոքէ Հայաստանը, նոր ոյժերու ալ գրոհով: Յովնան, հայրենի լեռներուն վրայ կը հաստատէ դատական ատեան մը, եւ, գրաւոր փաստերով հաստատելէ ետք դաւանանութիւնը Վահեւունի, Վահրամ Տրունի եւ Վահրամ Գնունի իշխաններուն, մահուամբ կը պատժէ զանոնք: Ծերենցի ճգնումը, այստեղ եւս, ցնցելու եւ գիտակցութեան երաւիրելու առաջադրանքն է: Հաւատացած է, թէ կարելի չէ պահել ժողովուրդ մը՝ որ կ'ապրի իշխաններու եւ ինքնազոհ ազնուականներու լուծին տակ, իբրև կրաւորական թիւ ու քանակ:

Վէպը, սակայն, կը յանգի նակատագրական իր վախնանին: Յովնան կը ճերբակալուի ի վերջոյ, եւ կը նահատակուի:

Պատմական ստուգութեան մը ամբուր խարիսխը չունի «Երկունք»ը: Տիպարները ընդհանրապէս երեւակայացածին են, ու դէպէները եւ իրողութիւնները՝ թեքնիք ստեղծումներ: Այսուհանդերձ, Ծերենց իր եիմնական մտասեւեռումին հաւատարիմ է, տալու համար գործ մը՝ որ ազատագրութեան կարելիութիւններ ցայց կու տայ, ապագայ սերունդներուն կ'ընծայէ երկունքի մը ապահովութիւնը՝ եթէ երբեք շարժին ու գործեն անոնք՝ համաձայն մեր ներքին պահանջներուն ու ազգային եւ քաղաքական ստիպողութեանց: — Հայաստանը անկախ տեսնելու երազն է՝ որ վիպականօրէն կը փոխանցուի ապրողներուն:

Հայրենիքի անկախութեան տիրական մտասեւեռումը՝ նաեւ՝

«Թէոդորոս Ռշտունի»ի առանցքը կը կազմէ : Եօթներորդ դարու արարական տիրապետութեան շրջանն է : Թէոդորոսի պայքարը՝ օտար լուծի դէմ, հայ նախարարներու եւ Բիւզանդիոնի օգնութեամբ միայն կրնայ յաջողիլ . եւ իշխանը կը հաւատայ՝ թէ այդ աջակցութիւնը պիտի ընծայուի իրեն : «Երկունք»ի հերոսին՝ Յովնանի վերապահուած անտարբերութիւնը, նակատագրուած է նաև՝ Ռշտունիի, որ Յոյներու կողմէ թշնամանք միայն կը գտնէ, դաւանական շեշտ տարակարծութիւններու եւ կրօնամոլական վերապահութեանց իբր հետեւանք :

Ծերենցի այս գործին մէջ՝ իսլամական կրօնի եւ քրիստոնէութեան պայքարն է, որ, պատմական իր հիմնական գիծերուն մէջ, կը կազմէ սեւեռումի նիւթ եւ խորհրդածութեան աղբիւր : Քաղկեդոնի ժողովէն սկիզբ առնող ատելութիւնն ու թշնամանները՝ կը յանգին ծայրայեղ համեմատութիւններու . այնքան, որ քրիստոնեայ քիւզանդական կայսրութիւնը անպատեհութիւն չի գտներ Հայաստանի նուանումին մէջ : Բիւզանդիոնի կայսրը անձամբ կու գայ Հայաստան, ... «Պաղպափառութեան» մասին վիճնելու՝ Հայոց կարողիկոսին հետ, եւ ի վերջոյ առաջարկելու՝ իբրեւ պայման աջակցութեան, որ Հայոց հայրապետը «հաղորդուի իրեն հետ միասին» . . . : Այս առաջարկը կը մղէ Ռշտունին նախընտրութեան հարց յուզելու իր մտքին մէջ, եւ Արաբներու հետ դաշնադրութիւն մը գերադասելու քիւզանդական օգնութեան :

Այս գործին մէջ եւս, հերոսը՝ Թէոդորոս, կը մեռնի առանց տեսնելու իրականացումը անկախութեան իր երազին :

Ծերենցի վէպերը գրականութիւն չեն ստեղծագործական առումով : Սակայն, աղբիւր դարձան անսնէ հայրենասիրական եւ յեղափոխական տեսնչերու, ոգեպաշտական գիտակցութեան : Պատմութիւն, տիպարներ, գաղափարական խոյաններ, ժխտական եւ դրական նկարագիրներ, — կը խօսին անցեալ եւ ժամանակակից մեր պատմութեան լուսաւոր ու մութ էջերէն, կը ներշնչեն մանաւանդ վճռակամութիւնը ազատ եւ ինքնիշխան ապրելու : Ծերենցի վէպերուն, ու մասնաւորաբար «Թորոս Լեւոնի»ի ժաղավարականութիւնը՝ կը թելադրուի հայութեան զաղափարագրական եւ ազգաշունչ գործերու ծարաւէն :

## Ս Ա Ս Ո Ւ Ն

(ՀԱՏՈՒԱԾ)

Մութը արգէն սկսէր էր իջնել եւ բոլոր Սասունցիք կը գիմէին լեռան հիւսիսային կողմը՝ որ դէպի դաշտ կ'իջնէր : Այն տեղ, եկեղեցւոյ մը առաջ կանգնած էին երխատասարդ տղաֆներ եւ տխուր դաշտին կը նայէին . շատին աչքերը արտասուք կը փայլէր, եւ ցուրտին հետեւանք միայն չէր այդ արտասուքը . դաշտեցիներ էին այդ երխա-

սորդները շղթաներէ եւ գերութենէ ազատուած՝ լեռը ապաստաներ էին. ոմանք զէնք ունէին, իսկ ոմանք անդէն էին:

Նոյն միջոցին, Տէրտէրը եկեղեցւոյ դռնէն կ'ելնէր, ուրիշ քահանայի մը ընկերակցութեամբ եւ մեծ ձայնով կ'ըսէր իր լեռնցւոց.

— Տղաք, շուտ, հիւրանոցը կրակ վառեցէք, այդ եղբարց ուտելիք բերէք. չէք տեսներ որ անոնք դաշտեցի են, այս մեծ ցուրտին չեն դիմանար. մենք ալ ձեր ետեւէն կուզանք:

Իսկ միւս քահանան լուռ եւ անխօս կանգնեցաւ, դէպի դաշտը ակնարկ մը ձգեց՝ ուր բուքի ամպէն բան մը չէր տեսնուեր, վերջը դառնալով երիտասարդներուն որ գլխիկոր եւ յուսահատ՝ աչքերնուն ծայրով իրեն կը նայէին,

— Մե՛ծ է, Աստուած, մեծ է Լուսաւորչի բարեխօսութիւնը, ո՞վ ազաք, ըսաւ. ի՞նչ կը յուսահատիք, այսօրուան յաղթողը վաղուան վերին կրնայ ըլլայ, քա՛ջ եղէք, յանցանքը մեր իշխաններուն է՝ որ անհաւատին խօսքին եւ երդման կը վստահին, եւ յիմարաբար կ'երթան անոնց ճանկը կը մտնեն, ու ժողովուրդն ալ այդ անզգամներուն աւար կ'ընեն: Բայց Աստուած մեծ է, մի՛ յուսահատիք:

Եւ կէս մը քալելով, կէս մը վազելով, ամէնքը կը հետեւէին լեռնցի Տէրտէրին, որ առջեւէն կ'երթար եւ կ'առաջնորդէր հիւրանոց:

Այս՝ չէնք մըն էր մասամբ հողի մէջ թաղուած եւ մասամբ հողէն դուրս, րաւական ընդարձակութեամբ, որ դուռ մը միայն ունէր եւ մէկ կողմը կրակարանը, ուր արդէն քանի մը ահազին կոճղ՝ տաքութեան լոյս սկսեր էին ծաւալել իրենց մօտը, որ մեր կէս սառած երիտասարդաց մխիթարութիւնն էր:

Հիւրասէր, օտարքնկալ եւ պատուադիր Սասունցիք իրենց աղքատիկ գարիի եւ կորեկի հացը, տաք թանապուրը, չոր եւ աղի պանիրն ու լերան մեղրը առատաբար դաշտեցի եղբարց առջեւ դրին՝ լեցուցին, եւ իրենք ալ մէյմէկ պատառ առնելով՝ խեղճերուն քաջալերիչ կ'ըլլային որ ուսեն, զօրանան:

— Ո՞վ գիտէ, եղբա՛րք, կ'ըսէին, կարելի է վաղիւ աշխատիկ պէտք ըլլայ եւ դուք զօրութեան պէտք ունիք: Կերէ՛ք, եղբարք, համարեցէ՛ք թէ բուն ձեր տունն էք:

— Այս՝, կ'ըսէր երիտասարդ դաշտեցի մը՝ դառն ծիծաղով, բուն մեր տունն հիմա բաց երկինքին տակն է, իսկ մեր ընտանիքը, ո՞վ գիտէ Արարիոյ ո՞ր կողմը կը գտնուին՝ եթէ ո՛ղջ են:

— Եթէ ո՛ղջ են, կրկնեցին քանի մը երիտասարդներ, եւ քանի մը ձեռք բռնցի աչք կը սրբէին եւ ոմանք հացին պատառը արտասուաց աղով կը թանային:

Ալ ժամ էր, վասնզի այդ վայրկեանին ո՛չ մէկուն քով ախործակ չմնաց բերանը հացի պատառ գնելու, եւ հիւրընկալ քահանան կանգնեցաւ եւ՝

— Զկերողս Աստուած օրհնեցէ, ըսաւ ու խաչակնցեց:

Եւ աչքը դէպի սրահին խորութեան դարձուց ու մութին մէջ զըն-

նելով՝ տեսաւ բազմութիւն աշտէից, որ իրենց վայրէն կը նշմար-  
ուէին, եւ բազմութիւնն այնքան սկսեր էր շատնալ՝ որ մարդկացին  
շունչի ամպ կը ձեւացնէր:

Գիւղապէտ եղբարք, մօտ եկէ՛ք, ըստ Տէրտէր. ի՞նչ մթու-  
թեան մէջ կը ծանկուիք. երեւալու օր է, Սուրբ Կարապետ, Տարօն,  
նախարարք, իշխանք, քահանայք եւ ժողովուրդք՝ մեր Սահմանոյ լեռն  
ի վեր կը նային. ահա մեծ վանքէն եկած կոնդակը. եւ ձեռքը ձղեց,  
ցուցուց ժողովրդեան կրկին կնիքներով մադաղաթ մը. եւ այս գիրը  
եթէ կարենամ ալ կարդալ անօդուտ է, եւ դուք լեզուն չէք իմանար.  
բայց իմաստը ամէնքս գիտենք, այսօրուան բան չէ, հին պատմութիւն  
է. հարիւր տարի եւ աւելի է՝ որ այդ նզովեալ Արարք մեր գաւշտերը  
կ'իջնէ կ'ողողէ. եթէ Սուրբ Կարապետի օրնէք չըլլար, եթէ Սուրբ  
Լուսաւորչի զօրութիւն չըլլար՝ այդ երես մէկ քրիստոնեայ չէր մը-  
նար, Հայու անուն ոչնչացեր էր Տարօնի մէջէ: Բայց, մե՛ծ է զօրու-  
թիւն Քրիստոսի, այսօր Արարք կուգայ կը ջարդէ, գերի կը տանի  
Հայը. վաղը՝ Հայը կ'իջնէ Արարին վրայ, ամէնքը կը ջարդէ, կիր-  
ճերը կ'առնէ, մէկ հատ չի փախցներ, բայց ի՞նչ օգուտ, երկու տարի  
չի տեւեր՝ այդ նզով աղդը դարձեալ կուգայ եւ աւելի զօրութեամք  
ու անհամար, Հայը պէտք է համբերէ մինչեւ որ պայ՝ զանակը ոս-  
կրին կոթնի՛ ա՛լ համբերելու նարը հասնի, այն ատեն սմքած զառը  
առիւծ կը դառնայ, լեռն ու դաշտը կը դռուան. Հայը յանկարծ կանգ-  
նեցաւ, մեռմն ալ յարութիւն առաւ, անհաւասոր դաշտը դիմակով կը  
պարարտացնէ: Հարիւր տարի ըսի, հարիւր լիսուն ալ կայ՝ որ մենք  
այդ խաղը կը խաղանք. ո՛չ անոնք ձանձրացան զմեզ գերի ընելի եւ  
ջարդելի, ո՛չ մենք՝ զանոնք կոտրելի ու անհետ ընելի: Բայց, Սա-  
տուծոյ կրտքը պէտք է կատարուի, մինչեւ որ Սուրբ Կարապետ իր  
զօրութիւնը ցուցնէ եւ մեղի կարողութիւն տայ բոլորովին ջնջելու այս  
անօրին ժողովուրդը: Դուք գիտէ՛ք, եղբա՛րք եւ որդեա՛կք, թէ մեր  
Բագարատ իշխանը ելաւ զնաց այդ անհաւատ Արարին, որ բարեկամ  
կը ցուցնէր ինքնինք, որ երդում կ'ընէր իր մարդարէին վրայ, իր օ-  
րէնքին վրայ որ անոր մնաս չհացնէ ամենեւին. եւ գիտէ՛ք ի՞նչ եղաւ.  
որովհետեւ մարդարէն սուստ էր, երդմունքին դրժեց. Բագարատը,  
զաւակները, ընտանիքը ամէնքը շղթայեց, զրկեց արապիստոն, եւ  
ինք նոստեր Մշոյ պալատը՝ սառած մարմինը կը տաքցնէ, Լուսաւորչի  
հաւատքին օրը հինգ անդամ կը հայրոյէ եւ ա՛յդ՝ Ս. Կարապետի  
աջքին առջեւ, տակ. Աստուծծ այդպիսի բան չի ներեր, աղոր վրէժը  
կը լուծէ: Մինչեւ ե՞րբ ուրեմն քնենք, Սասունցին ե՞րբ ցուրտէն  
թմրած է՝ որ հիմա թմրի. եթէ արեւուն նառազացիք այդ սեւերեւ  
աղդը կը զօրացնէ՝ ցուրտն ալ Հայուն զօրութիւն պէտք է ըլլար: Գիւ-  
ղաղաղատ եղբարք, խորհեցէք եւ ի՞նչ ընելիքնիդ որոշեցէք, վասնդի Ս.  
Կարապետ վտանգի մէջ է:

Քահանացին այս երկայն քարոզէն վերջ, խոր մոնչիւն մը ելաւ  
հիւղական ոքահէն. ամէն մարդ իւր ընկերոջ հետ կը խօսէր եղածին

Եւ ընելիքին վրայ, բայց ոչ ոք մեծ ձայն մը չէր արձակեր, իբրև թէ ամէն ոք կարծիք ունէր, բայց ոչ ոք քաջարառութիւն՝ զայն համարձակ խօսելու:

Վերջապէս, երիտասարդ մը ելաւ, ուժով ձայն մը ձգնց — Եթէ ամէնք կը խօսիք եւ ոչ մէկդ կը խօսիք, ո՞ւր է Յովնան գիւղապետը, նա ինչո՞ւ չի խօսիր, միթէ նա կարծիք չունի՞։ Եթէ նա կարծիք չունի՝ ի՞նչ ենք կեցեր. երթանք ամէն մարդ իւր սունը:

— Տղա՛յ, դու լուր կա՛ց, ըստ ծերումի մը սաստելով. խօսքը քէ՞զ ինկաւ:

— Մկրք եղբայր, մի՛ սաստեր, տղան լաւ խօսեցաւ:

— Ո՞ւր է Յովնան, գոչեցին քառասուն ձայն միաբան. Եւ ահա սրահին մէկ կողմէն գուրս նլաւ միջահասակ մարդ մը, որ երեսին գոյնով տարգերութիւն չունէր ոչ ոք. արեւը քամին, տաքն ու ցուրտը փչեր էին այդ երեսին վրայ. բայց երկու խոր աչքեր ունէր՝ որ երկու փայլուն ոլաք էին երկաթեայ եւ կը թափանցէին երբ նկատէին դիմացինին սրտին խորը, իբր թէ կը տեսնէին։ Կլոր գլուխ, քառակոսի դէմք, ջղային, մսուտ կազմուածք, քառասունի չափ տարիք, ահա՛ մարդը որ Յովնան կը կոչուէր։

(«ԵՐԿՈՒՆՔ Թ. ԴԱԲՈՒԻ»)

ՄԵՐԵՆՑ